

ՄԷՃՄՈՒԼՅՈՒՆ ՀԱՎԱՏԻՍ

ԳՐԱԴԱՐԱՆ — ՍԵՆԵ

(1862)

ՆՈՒՄԵՐՈՒ — 80

1878 — ՀԱՊԱՆ 11

ՓԵՏՐՎԱՐ 10 ԱԼԱՖՐԱՆԿԱ

ՅՈՒՆՎԱՐ 30

ԱՄԹԱՆԻ 30 ՅՈՒՆՎԱՐ ՍԱԼԸ

ԳՕՐՍԱ ԹԵԼԵԳՐԱՓԸ

ՍԻՆԴԻԿԱՆ . 9 ՓԵՐՎԱՐ :

Պաշտոնային կենտրոնի համարներ . Իրենք . Գօշա
հիշեք . Սիսամ 65-50 . Չեյնի կողմ 15 . Գամպիո
24 . 95 1/2 . Փօնտո երկրորդ իւշ . 71 1/2 . Գօնտոյիտե
95 1/8 :

Իշպուր ալաֆրանկա փետրուարըն
եւեռնինձի , վէ կէշէն ճիւմաս Ինկիւ-
թէրրա Բարաւմէնթ մէճիսի ալըմը
ալըր : Գրալիչա քէնտիսի պիղ զաթ
մէճիսի կիթմէիպ , նութգունու
կէճնտէրմիշ տիր :

Գրալիչա հազրէթլէրի , պու
նութգունա , քէաֆֆէի Լըրոբա տէվ
լէթլէրի իլէ հիւսնիւ սուլն վէ խա-
լիսէթաէ պուլունտուղունու իգրար
խալապ , էսայիշ վէ միւսայէհէի Լը-
րոբանըն պուլունտուր իշիւն գօրգու
կէթիւրէճէ պիւր վէսիլէ օլմատըղընա
տախի էմիլիէթիմ վարուրը տէմիշտիք :

— Լըսթրիա Իմբէրաթորու Ֆը-
րանսուա յօգէֆին , խաթթը տէսթի
իլէ իմբէրաթոր Լաբօլէոնա պիւր մէկ-
թիւպ հազարըն սահիհէ չեգմընալըր :
Ֆրանսուա յօգէֆ , Իթալիայա հիւ-
ճիւմ իթմէիպ , եալնըր թէտաֆի
վէ թէտարիքտէ պուլունաճաղընը

պէյան իտիւպ , պունուէն մուղայիւրի ,
Իթալիանըր Լըսթրիա մէմալիքիւնէ
(Վէնէտիկէ) հիւճում իթտիքլէրի
հալտէ , Ֆրանսըղըն միւտախէլէ իթ-
մէմէսինի իլթիմաս իտէր :

— Իսթիգրաղ մատտէսինին ահվա-
լի հազընտա , յաւընալ զազէթասը
Լէվընթ Լէրօլտտան ալարագ շու-
խիւլտայը եազար .

“ Սահիհ տիրքի , տէվլէթէ իս-
թիգրաղ թէքլիֆ օլունմուշ տուր .
“ Շիմոլիտէր պու մատալէ իշիւն հէ-
“ նիւղ հիշ պիւր գարար եօգ տուր :
“ Վիւքէլայը տէվլէթ , պիւր իսթիգ-
“ րաղ էսասը գապուլ Խոտէպիլէճէթ
“ տիր : ”

Սատտէ , տէրտէպթը միւղաքէրէ
օլան շարթլար իւզէրինտէ տիր . վէ
շիւնքի Օսմանը իսթիգրաղը էլան
Լօնորատա եիւքսէք տիր , թասալ-
վուր օլունան իսթիգրաղ տախի , պու-
նիսպէթ իւզըն օլմալը տիր :

Պատէհու , յաւընալ շունու տա-
խի իլալէ իտէր : Իշէր պու տէրէ-
ճէյէ կէլաիքտէ , վէ գաթիէն պիւր
իսթիգրաղ տախի իմզա օլունաա , տա-
խիլի տէյունաթըն տախի սիւրէթը
թէսվիլէսի քէսմէն մալիւմ օլմատըղ-
ճա , պիղ քէնտի թէրաֆլըղտան
էօլլէ զանն իտէրիգ քի տայիմա , ա-
գըլլը վէ միւլահազալը տալլանմադ-
ֆարղ տըր :

Իշ պու Բուլունտէ հաթթատա իքի տէֆա , եանի սալը վէ Բէնշէմպէ կիւնլէրի նէշ օլունաճաղ տըր :
Ֆիլաթը Լաիթանտէ տէ Մէճուալը Հալաթիսէ ապօնաթ օլանըր իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
այլը 50 զուրուշ տըր : Լալանթ օլմալանըրա սէնէլի 60 վէ ալթը այլը 55 զուրուշ տըր :
Տալլալարտա , բօսթա իւճիլէթի իւղէրիլիլ օլարագ , Մէճուալա ապօնաթ օլանըր իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 55 զուրուշ . վէ ապօնաթ օլմալան իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշ տըր :

— Բարիտէ, միւթեղէրանք սար-
րաֆանտան, մէշու-ր միւգիւ Բէ-
րէթ, պու տէֆա Լաթիթանէյէ մու-
վատէլէթ իյլէմիշ տիր տէյի հավատիս
օլմուշ խտ տէ, ժուրնալ պուսու
եալանա չըգարրը :

Թէրճիւմանը Լհվալտէ շու վէճհ
իլէ եաղըը արը :

Թապիպի խասը ճէնապը Շէհրի-
արի, վէ ումում խասթախանէլէր նա-
պըրը, միւրիլիա իղլէթիւ Սարգս բա-
շանըն ումուրու մէմուրէթինտէ տէր-
քեար օլան մէսաի վէ իգտամաթը
միւթէմատիյէսինտէն տօլայը քէնտի-
սինէ Թէրաֆը էջէթը միւլիւքեանէ-
տէն մուրասա պիր գութու իհսան
պույրուլմուշ օլտուղու, ժուրնալ-
տան ալարագ զաղէթամըղտու եաղը-
մըշ իսէտէ, քէյֆիլէթ էօյլէ օլմու-
յուպ, բաշայը մումայիլէյ տէվլէթ-
իւ իսմէթիւ Ղէմիլէ Սուլթան ալի-
յէթթիւլլան հաղլէթլէրինին կէզէն-
տէ միւպլէլա՝ օլտուգլարը կէօլ աղ-
ըսընա բէք կիւղէլ պագմըշ, վէ էմըր
ինտիֆար հագգընտա քէմալը մէհա-
րէթ վէ հէզագէթ իպրապ իթմիշ օլ-
տուղունտան, Թալթիֆէն վէ միւ-
քեաֆաթէն քէնտիւսինէ ղէրը օլու-

նան գութու, Սուլթանը միւշարա-
լէյհա հաղլէթլէրի Թէրաֆընտան իհ-
տա վէ իհսան պույրուլմուշ օլտու-
ղու, պէր վէճհը սըհհէ տարը սէմը
Թահգիլիմիլ օլմուշ օլմաղ իլէ, Թաս-
հիհ վէ պէյանը քէյֆիլէթէ միւսա-
րաաթ օլունմուշ տուր :

Օտթը վալաի Սէտարէթբէնու
հիլէ, Թէպտիլէն նըշանը Լլիի Օու-
մանինին պիրինճի բութպէսինտէն մու-
րասա օլարագ պիր գըլթալը իհսան
պույրուլմուշ տուր :

— Սէճիսի վալաի Լհքեամը Լա-
լիլէ աղալըը, Սաղլում բաշա հաղ-
լէթլէրինէ Թէվճիհ պույրուլմուշ
տուր :

— Սուպէթը Լլիլէի հաղլէթը
Սէտարէթբէնահի, վէ ճէնապը Սէ-
րասկէրիտէ պուլունան հովէրը հարպ-
լէրին, շաճիլէրա շէրիտի գըրմըղ
փանթալըն Թէլէպալիւս խտէլէրինի,
վէ Լուրբանըն էրէքեանը հարպիլէ
զտպըլթանը միսիլիւ, էքէիլէէա Թա-
պիր օլունուր գօրտօն Թէպիլի խտ-
ճէրլէրի իշիտիլիշ տիր :

ՄԵՍԹԻՒԲԵԱԹ ՎԵ ԻՎՐԱԻ	ՃՈՒՄԱԱ ԻՐԹԻՍԻ ՅՈՒՆՎԱՐ 27			ԲԱԶՍԻ ԻՐԹԻՍԻ 29			ՍԱԼԸ 30		
	Սաղա	Էօյլէ	Լիլա	Սաղա	Էօյլէ	Լիլա	Սաղա	Էօյլէ	Լիլա
Մէճիլիլէ լիւս	198	187	185	187	185	183	185	183	183
Ելիւլիլէ կիւմիւշ	59	56	56	56	56	56	56	56	56
Միւթալ	78	76	75	76	75	74	74	74	74
Օն սէնէլիլէ Թէրթիլաթ ֆ" պըն"	49	47	47	47	47	45	45	45	45
Գմաօ խտ	76	73	73	73	73	74	74	74	74
ճէտիտ	75	72	72	72	72	75	75	75	75
Փայիլիլէ պընմը									
Սէհիլ									
Ինկիլիլէ լիւս	218	205	203	205	204	202	202	202	202
Ելիւլիլէ ֆրանգ	170	160	158	160	159	157	157	157	157
Պէշ ֆրանգ	42	40	39	40	39	38	38	38	38
Իմէրիլալ	174	164	162	164	163	161	161	161	161
Գարպօլանց	35	35	35	35	35	35	35	35	35
Գրիմիլ շարք	100	95	95	95	95	94	94	94	94
Պէշիլիլէ եարմըգ օ/ո տէ	75	62	67	63	63	62	62	62	62